

ՖՐԱ ՅԱԿՈԲ ՅԻՍՈՒՍԻ

ԵԻ

ՄԱՏԹԷՈՍ ԱՐՔԵՊՍ. ԱԻԱՆԷՍԵԱՆ

(Շար. «Բազմավեպ», 1993, թիւ 1-4 էջ 50-72)

Ֆրա Յակոբի անձը

Նախիջևեանի վարժարանի եւ առհասարակ նոյն թեմի վաստակաւոր միաբաններէն մէկն է Ֆրա Յակոբ Յիսուսի, որդի Գրիգորիս դի Ամբրոզիի: 5 Օգոստոս 1630 թուակիր նամակով, անկեալ գրաբարով, կը գրէ Հոռոմ Դոմինիկեաններու Ընդհանրական Մեծաւորին՝ թէ ընտրուած է Գաւառահայր, եւ թէ իր 40 միաբանները եռանդով նուիրուած են տեղւոյն առաքելութեան ծաղկումին: Իր ընտրութեան ստորագրող վանահայրերու վկայականն ալ կը գրէ Հոռոմ¹: ՀՍ.ի ժողովին 3 Փետր. 1631ի նիստին կ'առաջարկուի զինքը զննել օգնական Օգոստինոս Արքեպս. Բաջենցի, եւ որով հարկ կը զգացուի քննել թեկնածուին յատկութիւնները:

Ապարաններէն կը մեկնի Հոռոմ, իրր ներկայացուցիչ Օգոստինոս Արքեպս.ին, որ 5 Յունիս 1642ին կը գրէ Ուրբանոս Ը. Պապին. «Մանուցումն լիցի քո(յ)ին սրբութեանդ... , ես վասն ծերութեան եւ յազազս տառապանաց եւ նեղութեանց յաշխարհիս եւ վասն պակասութեան խարճի, ոչ կարացի դալ եւ համբուրել զաստուածամերձ զարշապարան

1. SOCG, vol. 180, f. 207: Թէ՛ իր նամակը եւ թէ ստորագրութիւնները կը հրատարակենք Յաւելուածին մէջ: 7 նոյեմբեր 1627ին Նախիջևեանի հասարակութիւնը Ուրբանոս Ը. Պապէն կը ինչո՞ղ որ Օգոստինոս Բաջենց յաջողէ վախճանող Մարտիրոս Արքեպս.ին: Նամակը ստորագրողներու մէջ երկրորդ անունն է՝ «Ես Ֆրա Յակոբս իմ ժողովրդօքս վկայեմ» (SOCG, vol. 180, f. 211).

ուրից քոց, վասն այն ես եւ կարգաւորքս, հանդերձ ժողովրդեամբ զիտորք տառապեալ հօտօքս, բնդրեցինք զաէր Յակոբ Յիսուսի զիմ վիրբար...»²:

Ֆրա Յակոբի Հոռոմ երթալուն երկրորդ պատճառը կը պարզէ Օգոստինոս Բաջննց, 15 Յուլիս 1642 թուակիր նամակով, ուղղուած ՀՍ-ի քարտուղարին. Ֆրա Յակոբ պաշտպանած ըլլալով հայ կաթողիկէ աղջիկ մը, որպէսզի չըղանայ «հերձուածող», հալածուած է Քանկաոփ Մաղուտ սուլթանի որդի՝ Իմամ Ղուլի սուլթանէն, որմէ ազատելու համար՝ կը փախչի Հոռոմ, հետը տանելով իր եղբորորդին՝ Դոմինիկոս-Մկրտիչ³: Օգոստինոս կ'առաջարկէ որ Ֆրա Յակոբ սահմանուի ձենովայի հայոց հովիւ, «քանի լաւագոյնը չէ կարելի գտնել»⁴:

2. SOCG, vol. 168, f. 428. հայերէն ընագիրը տե՛ս Յաւելուածին մէջ:
3. Այս անձին մասին զիւանէն հաւաքած ենք սա ծանօթութիւնները: Եղբորորդին է Ֆրա Յակոբ Յիսուսի, որ 1643ին Ապարանընէն Հոռոմ երթալուն կը տանի հետը, Օգոստինոս եպօսի 15 Յուլիս 1642 թուակիր յանձնարարական զիրով (SOCG, vol. 122, f. 185): Ֆ. Յակոբ ՀՍ-ի խնդրագիր կը ներկայացնէ, որպէսզի Դոմինիկոս ընդունուի Ուրբանեան վարժարան, քանի զիտէր հայերէն եւ լատիներէն (SOCG, vol. 405, f. 227, vol. 406, ff. 187, 236): ՀՍ-ի 3 Մարտ 1643ի նիստին կ'որոշուի քննել պատանիին յատկութիւնները (Acta, v. 15, f. 298, f. 52. SOCG, vol. 122, f. 190): Սեպտ. 1643ի նիստին կ'որոշուի երկարածգնել Դոմինիկոսի վնասմանայ թշուաղը (Acta, v. 15, f. 418, n. 4): Երբ Ուրբանեան վարժարանէն դուրս կ'ելլէ Անտոն հայազգի ուսանողը, Դոմինիկոս կը խնդրէ զրաւել անոր տեղը, միաժամանակ խնդրելով զրամական նպաստ՝ զգեաններու նորոգութեան համար (SOCG, vol. 408, f. 13-14): 13 Մարտ 1645ին իրեն կը տրուի 20 սկուդ, որպէսզի աւարտէ ուսման երրորդ տարին, քահանայական ձեռնադրութիւն ստանալու համար (Acta, v. 16, f. 258, n. 5. SOCG, vol. 409, ff. 409, 253, v. 407, f. 218): Ձեռագիր Միսսալի մը վրայ թղթած է սա յիշատակարանը. «Ես Դոմինիկոս, յերկրէն Նախնեմանոյ, ի զիւղէն Ապարաներոյ, եկի Հոռոմ, հետ իմ խորքեր Տէր Յակոբին, վասն ուսանելոյ զիւզու լաթինացոց. թվ. ՌՈՒԶ (1646): Յիշեալ լիջիք ձեր սուրբ օր» (Ձեռ. Ս. Լազարու, թիւ 1266, թղ. 209ա): Այնուհետեւ դարձած ըլլալու է Նախիջևան: Պրոտալլի երբ կ'անուանուի Արքեպօ. Նախիջևանի, սա Հոռոմ կը զրկուի իբր զեպան, Պապին ներկայացնելու իրենց զժկամակութիւնը: Լիվոնոյ հասնելուն, 18 Հոկտ. 1655ին կը գրէ Հոռոմ, Տէր Զաքարիա Ավամին, թէ Պրոտալլի Նախիջևանի նպիտակապես ընտրուած ըլլալու լուրը խտոված է ժողովուրդը, որոնք զիմած են Պապին եւ Դոմինիկեանց Ընդհ. Մեծաւորին՝ աւելցնելով. «Գրեմէք որ մեր երկրի մարդիկը արժանի չեն սրբակենցաղ եւ իմաստուն հովիտի, այլ կ'ուզեն հովիտ մը՝ որ իրենցմէ վասն ըլլալով՝ կարենան կատարել ինչ որ իրենք կ'ուզեն» (SOCG, v. 292, ff. 304, 397): Հոռոմ մէջ, 29 Ապրիլ 1656ին շարադրած է էջ մը զրուսթիւն, տալով տեղեկութիւն Ապարաների աշակերտութեան մասին (SOCG, v. 313, չունի էջերու համարակալութիւն), որու մասին այլուր խտնեցանք: Հոռոմէն Նախիջևան ճամբուն վրայ, երբ Վենետիկի դրամատունէն կ'ուզէ գանձել իր հօրեղբոր, Ֆրա Յակոբի թողած 12.000 տուգաղի շահը, իրեն կը տրուի փոխանակ եօթը սա հարիւր շահի՝ հինգ սա հարիւրը: 7 Յուլիս 1656ին բողոք կը ներկայացնէ Մերսալյանի, յիշեցնելով զրուած գրասիր զաշինքը (տե՛ս Ալիշանի ձեռագիր հաւաքածոն): 1657ին երբ Պրոտալլի Հոռոմէն իբր Արքեպօ. կը մեկնի Նախիջևան, հետը կ'անէ Ֆրա Դոմինիկոսը, բայց Պոլսի հասնելուն՝ կը քաճուուի անկէ՝ չափազանց ծախսող ըլլալուն համար (SOCG, v. 222, f. 12, v. 316, f.

1372 թուականի մագաղաթեայ Միտայլը, օրինակուած Սիենա, պատկանած Հոռոմի Ս. Մարիամ Եզիպտացոց Հայոց Հիւրանոցին, 1643ին ֆրա Յակոբ տեսած եւ գործածած է, հոն աւելցնելով սա յիշատակարանը. «Թ՛վ. ՌՈՒԳ Փետրուվարի Ի՛Գ, ի աօնի սուրբ առաքելոյն Մատթիայի, եւ Ֆրա Յակոբ Յիսուսի, իմ եղբարորդի Դօմինիկոսին, եկինք ի Հոռոմ, արտաքսեալ Երնջակոյ դաւառէն, անօրէն իշխանէն պարսից, որ կոչի Իմամ Ղուլի սուլթան, որդի Մազսուս սուլթանին Քանկաուու»: Նոյն ձեռագրին մէջ այլուր կը գրէ. «Այս առաջիկա Բ պատարագս, որ է ոսգարի եւ Այլակերպութեան, եւ Ֆրա Յակոբ Յիսուսի գրեցի, թ՛վ. ՌՈՒԳ, Յունիսի ԺԵ օր»⁵:

Թէ որքան ժամանակ մնացած է Հոռոմ, չունինք բացայայտ վկայութիւն: 1643 տարուայ մէջ կը ներկայացնէ երկու աղերսագիր, որոնցմէ առաջինին մէջ կը պարզէ թէ վախճալով Ապարաների իշխանէն՝ ապաստանած է Հոռոմ, խնդրելով քարոզութեան զրկուիլ տարրեր հողամասի վրայ՝ ուր իր միաբանութիւնը ունի առաքելավայր: Երկրորդ աղերսագիրով կը փափաքի մնալ Հոռոմ, խնդրելով որ իրեն համար նշանակուի վանք մը՝ ուր կարենայ ապրիլ, «մինչեւ փոթորիկը անցնի եւ ես կարենամ դառնալ հայրենիք»⁶:

Պիրոմալիի, 3 Մարտ 1646ին, Սպահանէն կը գրէ թէ Պարսկահայաստանի շատ մը զիւղեր մնացած են առանց քահանայի, աւելցնելով թէ «միայն անգամ մը այդ աղերէն անցած է Ֆրա Յակոբ, ան որ ներկայիս Հոռոմ կը դառնուի»⁷:

Տնտեսական ձեռնարկներ

Պիրոմալիի կը համարի թէ 1646ին Ֆրա Յակոբ դառնուի Հոռոմ. ՀՄ. ի զիւանէն ոչինչ կրցանք քաղել՝ նկատմամբ Ֆրա Յակոբի 1644–1652 տարիներուն անցուցած կեանքին: Այլիշան, որ օգտուած է տարրեր աղբիւրներէ, կը գրէ. «Թուի ի նմին իսկ ամի (1643), ընդ Հայր Ան-

130): 14 Ապրիլ 1665ին ինքն ալ իրր «Մեծաւոր Ազրակունոյ վանից» ստորագրած է նամակին, ուղղուած Դոմինիկեանց Ընդհ. Մեծաւորին, խնդրելով որ իրենց եպոս. բլլայ Ֆրա Մատթէոս Յովհաննէսեանը (SOCC, v. 222, f. 245).

Ֆրա Դոմինիկոս Մկրտչի իրր կեղծ անուն ունեցած է «Բուող»: Յիշեալ Միտայլին վրայ, Ֆրա Մովսէս կը գրէ. «Ես Տէր Մովսէսին Խօշկաշինցի եւ Բուող Տէր Դոմինիկոսին անուանքն զի՛տ ի նա» (թղ. 227բ):

4. SOCC, vol. 122, f. 185.

5. ձեՄձԵՄԵԱՆ Է. Ա., Մայր Յուցակ Հայերէն Զեռագրաց, Հտ. Դ., Վենետիկ, 1993, էջ 857:

6. SOCC, vol. 405, ff. 39, 227.

7. SOCC, vol. 64, ff. 287 290.

տոնի Ապրակունեցւոյ երթեալ ի Սպանիա եւ խնդրեալ ի Թագաւորէն (Փիլիպպոս Դ.) հրամանագիր՝ հաւաքելոյ տուրս ողորմութեան վասն պարտուց եւ շինութեան գաւառին հայոց. եւ Թագաւորին հարցեալ ի Հոռովմ եւ ստուգեալ, ոչ միայն թոյլ ետ, այլ եւ ձրի նաւարկութեամբ առաքեաց յԱրեւմտեան Հնդկիս, ուր եւ յամեցին երկար ամս (իբրեւ ութ կամ տասն). եւ բերեալ գումար մեծ (որպէս թուի աւելի քան 25.000 տուղատ ժամանակին), կիսովին հատուցին զպարտս վանորէիցն, եւ նորոգեցին զՀնացեալսն եւ զաւերեալսն, եւ զկէս եղին ի պահ, ի Վենետիկ (1652) ի զրամանոցն՝ վասն պիտոյից վարժարանին»⁸:

Արդարեւ տասնամեայ բացակայութենէ մը ետք, Ֆրա Յակոբ կը գտնենք Հոռովմ, ուր 18 Յունիս 1652ին ՀՍ. ի Ժողովէն կը խնդրէ եւ կը ստանայ Կղեմէս Կալանոսի Քերականութենէն 12 օրինակ, ինչպէս նաեւ Պատմութեան առաջին հատորէն՝ որ նոր տպագրուած էր⁹: Նոյն օրերուն Ֆրա Յակոբ Իննովկենտիոս Ժ. Պապին կ'ուղղէ մենագրութիւն մը, ներկայացնելով Օգոստինոս Արքեպս. Բաջենցի վիճակն ու կացութիւնը, թէ ինչպէս թուրքերու ձեռքէն ազատելու համար քրիստոնեաներ՝ ծախած է եպիսկոպոսական մատանին եւ հովուական գաւազանը¹⁰: ՀՍ. ի Ժողովը 2 Յուլիս 1652ին կը զրէ Օգոստինոսի թէ Հոռովմէն իրեն կը զրկուի մատանի մը եւ հովուական գաւազան մը՝ «Գունայ վանահօր ձեռքով»¹¹:

Հոռովմէն Նախիջևեան ճամբուն վրայ, Ֆրա Յակոբ կ'անցնի Վենետիկ, եւ զրամատան մէջ կը գետեղէ Արեւմտեան Հնդկաստանէն հաւաքուած գումարը: Այլիչան Վենետիկոյ դիւաններէն հաւաքած է բազմաթիւ վաւերաթուղթեր եւ թողած իր ձեռագիր հաւաքածոներուն մէջ: Անոնցմէ առաջինը կը կրէ 21 Սեպտ. 1652 թուականը: Սա վճիռն է Վենետիկի Մերակոյտին, որ կ'ընդունի Ֆրա Յակոբի առաջարկը եւ կը բանաձեւէ հետեւեալ կերպով. «Մեծ Հայքի Դոմինիկեան Կարգէն Ֆրա Յակոբ Յիսուսի, Գաւառահայրը Նախիջևեանի, յետ երկար շրջագայութեան, կատարուած Արեւմտեան Հնդկաստան, հաւաքած է գանազան ողորմութիւններ, ձեւացնելով 12.000 զուքաղ, այդ կողմերը վարժարան մը հիմնելու, որպէսզի իրենց աշակերտները զարգանան ուսումներու մէջ, յաջորդաբար քարոզելու եւ տարածելու համար կաթողիկէ վարդապետութիւնը: Ինքը գիտակից թէ աւելի ջանք եւ աշխատանք պէտք է պահպանելու՝ քան միացած պահելու, յարմար կը նկատէ մեր զրամատան մէջ գետեղել այդ գումարը, եօթը առ հարիւր շահով»:

8. Ա.ԻՇԱՆ Հ. Դ., Սիսակամ, էջ 396:

9. Acta, vol. 21, f. 70, n. 27.

10. SOCG, vol. 292, f. 236.

11. Lettere Volgari, vol. 29, f. 38.

ՎՃԻՌ-Յայտարարութեան մէջ յստակ կը տեսնուի որ հաւարուած դրամը Նախիջեւանի վարժարանի բարգաւաճումին համար է, մինչ պատմութիւնը ցոյց կու տայ թէ որքան դժուարութիւններով է որ կը յառաջանայ վարժարանը, հակառակ այսքան շօշափելի գումարի գոյութեան, մանաւանդ եթէ նկատի առնենք նաեւ նախապէս հաւարուածը՝ Զիթթատինի Արքեպս.ին ձեռքով:

Յիշեալ վճիռին երկրորդ մասին մէջ կը յայտարարուի թէ ձեւացած շահը պիտի տրուի միայն անոր որ կը ներկայանայ յանուն Նախիջեւանի թեմին, հետը բերելով նոյն գաւառին եօթը վանահայրերու ստորադրութեամբ եւ կնիքով նամակը, որ իր կարգին պէտք է վաւերացուած ըլլայ Հոռոմի Դոմինիկեանց Ընդհանրական մեծաւորէն:

Դեպի Նախիջեւան

Մինչ Ֆրա Յակոր Վենետիկէն դէպի Նախիջեւան կը շարունակէր ճամբան, 17 Ապրիլ 1653ին Ապարաների մէջ կը վախճանի Օգոստինոս Արքեպս. Բաջենց: Նախիջեւանէն երեք միարաններ եւ տասը աշխարհականներ կը գրեն ՀՍ.ի Ժողովին, 20 Մայիս եւ 28 Յունիս 1653ին, ու նախ կը պատմեն թէ սկսած է ընտրապայքարը եւ զայն թակեցուցիչ արարքներ, նաեւ զործակցութեամբ անօրէն թուրքերու եւ հերեափկոսներու, ապա կ'աւելցնեն. «Բայց մեք արժանի տեսնեմք զերկու արքս, այսինքն Տէր Ջովան Դոմինիկոս Նազարն եւ Տէր Յակորն, եւ խնդրեմք ի սրբութեանց ձերոց որ դուք ալ արժանի առնէք զսոքա, որ բարի եւ պատուելի մարտիք են ի մէջ Հայաստան, որ միոյն իմաստութիւնն... եւ միւսոյն մեկնութիւն, օրինաց նախանձ»¹²:

Ֆրա Յակոր 9 Հոկտ. 1653ին կը հասնի Էրզրում, ուսկից 25 Հոկտեմբերին կը գրէ ՀՍ.ի քարտուղարին, թէ հոն հանդիպած է Ֆրա Յովհաննէս Նազարի, որ Նախիջեւանէն ուղղուած է Հոռոմ, որմէ կը խնդրէ միասին վերադառնալ Ապարաներ՝ «մասնակցելու եպիսկոպոսական ընտրութեան, մանաւանդ այժմ ընտրութեան համար շատ է խռովութիւնը եկեղեցականներու եւ աշխարհականներու միջեւ: Յոյս ունէի որ Ֆրա Յովհաննէս Նազար ետ դառնալով՝ ջուրերը հանգարտէին՝ բայց նա չուզեց վերադառնալ: Դիտէք որ ես Պապին նամակ ունիմ՝ ուղղուած Պարսկաստանի թագաւորին, եւ քանի մը օր Նախիջեւան մնալ է ետք՝ պիտի երթամ թագաւորին: Եթէ հոն խռովութիւնները շարունակուելու ըլլան՝ ես կը վերադառնամ Հոռոմ»¹³:

12. SOCG, vol. 292, ff. 370, 371: Զոյգ նամակներուն հայերէն քննադրները տես՝ Յակորեանի մէջ:

13. SOCG, vol. 292, f. 361: Իտալերէն այս նամակին ստորագրած է հայերէն «Պատրի Ֆր. Յակոր Յրսուսի»:

Էրզրումի մէջ կը հանդիպի Ֆրա Սիլվեստրոյ Բենդիչիի, ու միասին 10 Նոյեմբեր 1653ին կը հասնին Երեւան, Չաին՝ Նախիջևան եւ յաջորդ օրը Ապարաներ. «Հայերը եւ կրօնաւորները մեծ հանդէսով ընդունեցան մեր Գաւառահայրը (Ֆրա Յակօրը)» կը գրէ Ֆրա Սիլվեստրոյ, աւելցնելով թէ յառաջիկայ կիրակի, սուրբ պատարագի աւարտին, Ֆրա Գրիգոր Մործորեցի տուաւ քարոզը՝ ի պատրաստութիւն նոր ընտրուելիք եպիսկոպոսին, եւ «մեծ ու փոքր ընտրեցին իրր եպիսկոպոս՝ Գաւառահայրը (իմա՛ Ֆրա Յակօր Յիսուսի), որ այժմ գնաց Պարսից թագաւորին եւ զատիկին կ'ըլլայ Հոռոմ»¹⁴:

Նոյն այս լուրը կը հաղորդէ նաեւ Ֆրա Գրիգոր Մործորեցի, անթուական նամակով մը, որ հաւանաբար գրուած ըլլայ 1654ի Մարտին. «Ծ Օղոստոսին (1653) հասայ Ապարաներ եւ վախճանած գոյայ Արքեպս.ը եւ Ֆրա Բենեդիկտոսը. չորս ամիս ետք (իմա՛ Նոյեմբեր 1653) հասան Ֆրա Յակօր Գաւառահայրը եւ Ֆրա Սիլվեստրոյ. ժողովուրդին եւ կղերին հաւանութեամբ ընտրուեցաւ արքեպիսկոպոսը. նա այժմ կը գտնուի Պարսից թագաւորին մօտ, յանձնելու համար ունեցած նամակը. ես հոս Աթոռակալն եմ. հինգ ամիս եղաւ որ նա թագաւորին մօտն է եւ կը վայելէ անոր համակրանքը»¹⁵:

ՀՍ.ի 2 Յունիս 1654ի նիստին կը գեկուցուին Նախիջևանէն հասած նամակները, Ֆրա Յակօրի կամ Ֆրա Յովհաննէս Նազարի եպիսկոպոսութեան առաջարկներով: Ժողովականները երկար խորհրդակցելէ ետք, յարմար կը նկատեն թեմին արքեպիսկոպոս անուանել Ֆրա Պօղոս Պիրոմալլին, ունեցած յատկութիւններուն եւ մանաւանդ զարգացումին համար, քանի զիտէր նաեւ հայերէն, թրքերէն, պարսկերէն եւ արաբերէն լեզուները¹⁶: Պիրոմալլի նոյն այդ օրերուն գերի բռնուած էր, ինչպէս տեսանք նախապէս:

Ֆրա Յակօր, իրը Աթոռակալ եւ տեղապահ թափուր Աթոռին, Հոռոմ կը գրէ Ֆրա Թադէոս եւ իր եղբորորդին՝ Ֆրա Դոմինիկոս Մկրտչի, որոնք հետերնին կ'առնեն Ապարանի վարժարանէն երկու աշակերտներ, որպէսզի Հոռոմի մէջ շարունակեն իրենց ուսումները: Ֆրա Յակօր կու տայ անոնց 20 Փետր. 1656 թուակիր նամակը կամ յանձնարարական գիրը, ուղղուած ՀՍ.ի Ժողովին, պարզելով թեմին կարօտութիւնները եւ 400 բէպլէի 25 առ 100 տոկոսով փոխ առնուած պարտքի տակ գտնուելը, միաժամանակ շնորհակալ ըլլալով որ իրենց զրկած են Ֆրա Սիլվեստրոն, «որու նմանը ցարդ հոս չէր գտնուած»¹⁷:

Նոյն այս դէպքը Պիրոմալլի տարբեր կերպով կը ներկայացնէ 1663ին շարադրած ընդարձակ տեղեկատուութեան մէջ: Իրեն համա-

14. SOCG, vol. 292, f. 321.

15. SOCG, vol. 292, f. 320.

16. Acta, vol. 23, f. 54, n 29.

17. SOCG, vol. 313.

ձայն Օգոստինոսի մահէն ետք երեք տարի Աթոռը մնալով թափուր, կրօնաւորները կը տիրանան կացութեան, իրենք իրենց ընտրելով իբր արքեպիսկոպոս՝ Ֆրա Յակոբը, տալով անոր եպիսկոպոսական թագն ու հովուական գաւազանը՝ եւ երբ կ'իմանան թէ Հոռոմ մէջ Պիրոմալլի ընտրուած է իբր թեմական, Հոռոմ կը զրկեն Ֆրա Դոմինիկոս Սկրտչին, տալով ձեռքը կեղծ նամակներ, յանգէտս ժողովուրդէն, գրելով Պապին թէ Պիրոմալլի եպիսկոպոս անուանումը հակառակ է կանոններու։ Կը գրեն նաեւ Հոռոմի Դոմինիկեանց Ընդհանրականին, որպէսզի թոյլ չտայ որ Պիրոմալլի ճամբայ կլլէ։ Պապն ու ՀՍ.ի ժողովը կարեւութիւն չեն տար եղած բողոքին¹⁸։

Նոր անուանուած արքեպիսկոպոսը, Պօղոս Պիրոմալլի, 15 Յուլիս 1657ին կը հասնի իր Աթոռը, եւ ահա քանի մը ամիս ետք կը սկսին խռովութիւնները, որոնց եզրակացութիւն՝ Պիրոմալլի կը բանադրէ Գաւառահայր՝ Ֆրա Յակոբը։

Ֆրա Գրիգոր Ծործորեցի 8 Մայիս 1658ին կը գրէ ՀՍ.ի ժողովին, ներկայացնելով իր կարօտութիւնները, ակնարկելով նաեւ թէ «Զեզի կու դան Հայր Ֆրա Յակոբ՝ ուրիշ միաբաններով․ ան Զեզի պիտի պատմէ իմ մասին»¹⁹։ 7 Մայիս 1658ին Պապին կը գրեն նաեւ Նախիջևանի իշխանները, տալով Պիրոմալլի մասին դանդատներ եւ Ֆրա Յակոբի գովասանք²⁰։

Դարձեալ Հոռոմի մէջ

Երրորդ անգամ ըլլալով Ֆրա Յակոբ կը գտնուի Հոռոմ, 1659ի առաջին ամիսներուն, եւ 3 Մարտին աղերսագիր ներկայացնելով կը խնդրէ ներկայանալ Ազեքսանդր Է. Պապին՝ անձամբ ներկայացնելու համար Նախիջևանի քրիստոնեաներու վիճակը եւ կարօտութիւնները։ Կը խնդրէ նաեւ թոշակ, Նախիջևանէն հետը բերած երկու աշակերտներուն համար, որպէսզի սորովին եւ վերադառնալով օգտակար ըլլան նոյն թեմին²¹։

ՀՍ.ի 12 Նոյեմբ. 1659ի նիստին կը ներկայացուի Ֆրա Բենդիշիի հարցը․ Պիրոմալլի, հակառակ որ անձամբ տուած է իրեն եկեղեցական փոքր աստիճանները, հակառակութեան հօգիւ մղուած՝ կը մերժէ տալ

18. SOCG, vol. 224, ff. 7, 10.

19. SOCG, vol. 222, f. 32.

20. SOCG, vol. 221, f. 9: Նամակը ամբողջութեամբ կը հրատարակենք Յաւելուածին մէջ։

21. SOCG, vol. 223, f. 13: 5 Ապրիլ 1659ին Ֆրա Յակոբ կու տայ գրուոր բարի վկայութիւն Առաքել Արքեպօ. Ծորոթեցիի մասին, որ նոր ժամանած էր Հոռոմ (SOCG, vol. 223, f. 15).

գրաւոր վկայական. Ֆրա Յակօր լրացնելով թերին՝ կու տայ այդ վկայականը, որու հիման վրայ՝ Ֆրա Բենդիչի կ'ընդունի յաջորդ եկեղեցական աստիճանները: Ժողովականները վաւերական կը յայտարարեն եղածը²²:

ՀՍ.ի 22 Նոյեմբ. 1659ի նիստին Ֆրա Յակօր կը ներկայացնէ Նախիջևեանի վիճակը, պատմելով թէ Գանձակի մէջ ոչ մէկ հայ կաթողիկէ մնացած ըլլալով՝ կանգուն կը մնան երկու վանքեր՝ երկու կրօնաւորներով, առանց որեւէ դրամական եկամտով, մանաւանդ թէ ուսերնուն ունենալով տուրքի բեռը: Նոյնը կը կրկնուի նաև Կէծուկի մէջ, ուր կան հարիւր հաւատացեալներ, երկու եկեղեցի՝ երկու միաբանով: Այս բոլորին համար Ֆրա Յակօր կը խնդրէ դրամական նպաստ, որպէսզի չստիպուին երեսի վրայ թողուլ այդ առաքելագայրերը ու հեռանալ²³:

28 Փետր. 1660ին Ֆրա Յակօր դեռ կը գտնուի Հոռոմ, իր նոր աղերսագիրով. կ'ուզէ ունենալ Կղեմէս Կալանոսի Պատմութեան երկրորդ հատորէն 40 օրինակ, «որովհետեւ այդքանին կարիքը կայ մեր նահանգին մէջ»²⁴:

ՀՍ.ի 12 Մարտ 1660 թուակիր Յանձնարարական գիրով, ուղղուած Վենետիկի Նուիրակին, Ֆրա Յակօր կը մեկնի Վենետիկ: Նոյն Նուիրակը 24 Ապրիլին կը խոստանայ ՀՍ.ի Ժողովին՝ օգնել Ֆրա Յակօրի²⁵:

Պահ մը ընդհատելով պատմութեան թիւը ըսենք թէ երբ 1656ին Ֆրա Յակօրի բեռորդին, Ֆրա Դոմինիկոս Մկրտչի, Նախիջևեանէն կու գայ Հոռոմ, հետը կը բերէ հարկաւոր վկայականները, որպէսզի Վենետիկի դրամատունէն գանձէ իր հօրեղբոր դրամադուխտէն ձեւացած շահը: Ֆրա Դոմինիկոս 7 Յուլիս 1656ին Վենետիկի ծերակոյտին բողոք կը ներկայացնէ, որովհետեւ դրամատունը իրեն կու տար հինգ առ հարիւր շահը, մինչ դաշնադրութեան մէջ նշանակուած էր եօթը առ հարիւր:

Երբ Նախիջևեանի մէջ կը ծագի խռովութիւնը Պիրոմալլի եւ Գաւառահայր Ֆրա Յակօրի միջեւ, Պիրոմալլի 22 Մարտ 1658ին, Զահուկէն, նամակ մը կ'ուղղէ Վենետիկի Ծերակոյտին՝ հետեւեալ բովանդակութեամբ. «Պօղոս Պիրոմալլի, Արքեպիսկոպոս Նախիջևեանի Մեծ Հայս, աղերսելով կը ներկայացնեմ Ձերդ բարձրութեան թէ անցեալ տարիներուն Ֆրա Յակօր եւ Ֆրա Անտոն հայերը, Դոմինիկեան Կարգէն, քաղաքիդ դրամատունը դրին 12.000 դուքադ, որ իբր ողորմութիւն հաւաքած էին Արեւելեան Հնդկաստանէն, ու տարեկան

22. Acta, vol. 28, f. 215, n. 18.

23. SOCG, vol. 224, f. 288.

24. SOCG, vol. 221, f. 15.

25. SOCG, vol. 222, f. 52.

կը ստանան 750 սկուզ շահ, նախիջեւանի մէջ վարժարան մը դարձնելու տրտողով: Այս գործողութիւնները կատարած են՝ առանց իրենց Արքեպիսկոպոսին հրամանին, որու ենթակայ են, որպէսզի ազատ մնալով անոր հնազանդելու պարտականութենէն՝ վայելեն դրամական շահերը, ինչպէս պատահեցաւ անցեալ տարի, երբ ստացան 3.000 տուքադ եւ ապստամբեցան իրենց Արքեպիսկոպոսէն, ու կը վայելեն այդ գումարը՝ առանց հաշիւ տալու ոչ մէկուն: Արդ, խոնարհարար կը խնդրեմ Ձերդ բարձրութենէն, որ հաճիք շտալ ձեւացած շահերը՝ մինչեւ այս հարցը չորոշուի կարգի նախներու ժողովէն եւ նորին Սրբութենէն»²⁶:

Վեներտիկի մէջ

Փրա Յակոբ Մարա-Ապրիլ 1660ին Հոռոմէն կ'անցնի Վենետիկ, դրամին շահերը գանձելու եւ ճամբան շարունակելու համար ղէպի նախիջեւան, բայց զիմացը կը գտնէ արգելք Պիրոմալլիի նամակը: 19 Մայիս 1660ին բողոք կը ներկայացնէ Վենետիկի Մերակոյտին, պարզելով թէ 12 տարի անհնարին նեղութիւններով եւ անձնական զոհողութիւններով հաւաքած է 12.000 տուքադ եւ իրը ապահովագոյն վայր նախընտրած է զնել Վենետիկի դրամատունը, վստահացած որ նոյն հանրապետութիւնը պիտի ուզէ հոգալ որքը եւ թշուառը. եւ ահա ահագին նեղութիւններով, իր յառաջացած տարիքին, երկրորդ անգամ ըլլալով հասած է Վենետիկ, գանձելու իր ձեռքով եւ իր անունին դրուած գումարին շահը, եւ իր ղէմ գտած է Պիրոմալլիի անհիմն եւ անարդար բողոքը, մանաւանդ որ նոյն Արքեպ.ը ոչ մէկ իրաւասութիւն ունի կրօնաւորներու եւ վանքին նիւթական ինչքերուն վրայ: Փրա Յակոբ կը շարունակէ պարզել թէ դրուած դաշնադրութեան համաձայն՝ շահերը գանձելու համար հարկաւոր են կարգ մը ստորագրութիւններ՝ որոնք բերած է հետը, եւ նոյն վաւերաթուղթով, առանց դժուարութեան, գանձած է Հոռոմի դրամատունէն եւ Պարմայի դուքսէն, ու պատճառ չկար որ չկարենար գանձել նաեւ Վենետիկէն:

26. Այս ծածօթութիւնները հաւաքած ենք Ալիշանի թղթած ձեռագիր հաւաքածոյէն, որոնք օրինակած է Վենետիկի դիւաններէն: Նկատմամբ վերոյիշեալ հարցին, տարիներ ետք, երբ Պիրոմալլի Հոռոմ կը դառնայ եւ 11 Դեկտ. 1663ին տեղեկատուութիւն մը կը շարադրէ, հոն ալ կը յիշէ նոյնը՝ գրելով. «Ապարանների վարժարանին համար Վենետիկի սուրբ Մարկոս դրամատունը տարեկան 750 սկուզի շահ մը կու տայ՝ կաթողիկէ թագաւորին սուած պորտութիւններէն ձեւացած դրամադուրսին, հաւարուած Փրա Յակոբէն՝ Արեւելեան Հեղկատան, իմ նախորդ Արքեպիսկոպոսին հրամանով: Այդ գումարը Փրա Յակոբ կը ծախսէ ըստ կամս, առանց հաշիւ ներկայացնելու իր եպիսկոպոսին» (SOCC, vol. 224, f. 5).

Մինչ Ֆրա Յակոբ Վենետիկի մէջ գրադած էր այս հարցերով եւ կը սպասէր Մերակոյտին պատասխանին, ՀՍ.ի ժողովէն հրահանգ կը տրուի Վենետիկի նուիրակին՝ փութացնել տալ Ֆրա Յակոբի նախիջեւան մեկնումը: 12 Յունիս 1660 թուակիր նամակով, նուիրակը կ'իմացնէ ՀՍ.ի քարտուղար Ալբերիչիի թէ զգացուցած է «Հայաստանի նախկին դաւառահօր» Ֆրա Յակոբի ՀՍ.ի փափաքը, բայց նա գրադած է զրամատան հարցերով, եւ թէ մինչ այդ, 15-20 օրուան համար մեկնած է Պատովա, յուսարով որ Վենետիկի Գոմինիկեաններէն չգտած ընդունելութիւնը գտնէ հոն²⁷: Նոյն նուիրակը 27 Յունիս 1660ին կ'իմացնէ ՀՍ.ի թէ Ֆրա Յակոբ դարձած է Վենետիկ, եւ առանց շատ կարեւորութիւն տալու ՀՍ.ի ստիպումին, կ'ուզէ ոչ միայն լուծել զրամատան հանած դժուարութիւնները՝ այլ եւ նուիրուիլ հայերէն ժամագիրքի տպագրութեան²⁸:

Ֆրա Յակոբ կը մնայ Վենետիկ, որովհետեւ Մերակոյտը կ'ուշացնէր պատասխանը: 14 Օգոստոս 1660ին երբ զրական կը ստանայ վճիռը, կ'առնէ ձեւացած շահերը՝ զրուած դաշինքին համաձայն եւ հաւանաբար իսկոյն մեկնած ըլլայ նախիջեւան:

1661-1666 տարիներուն՝ չունինք ծանօթութիւն իր մասին: 12 Յունուար 1667ին նախիջեւանի եկեղեցական դասն ու աշխարհականները, իմանալով որ Պիրոմալլի ՀՍ.ի կողմէ նշանակուած է Իտալիոյ Բիզիւնիանոյի թեմի թեմական, ՀՍ.ի ժողովին կը ներկայացնեն փափաք ունենալու նոր հովիւ՝ յանձին Ֆրա Մատթէոս Յովհաննէսեանի: Նամակին ստորագրած են ինը վանականներ եւ 14 աշխարհականներ, եւ ամէնէն առաջ՝ «Եւ Ֆրա Յակոբս Յիսուսի, փրփօր վանիցն Ապրաննր Ամենայն Սրբոց»²⁹:

Մահուան լուրը

Ֆրա Մատթէոս Յովհաննէսեան Հոռոմի մէջ կ'ընդունի եպիսկոպոսական ձեռնադրութիւնը եւ կը մեկնի իր թեմը: Անատոլու հասնելուն, կը զրէ ՀՍ.ի ժողովին, 9 Մայիս 1669ին, թէ լուրեր կը չըջին Ֆրա Յակոբի մահուան մասին: Ֆրա Գրիգոր Մործորեցի եւ Ֆրա Թանի, նախիջեւանի կարգ մը զիւզերուն համար կը դիմեն Պարսից թագաւորին. նախիջեւանի իշխանը համարելով թէ Ֆրա Յակոբն է որ զիրենք կը զրկէ թագաւորին՝ իր դէմ գանդատելու համար, պատժած է Ֆրա Յակոբը, որ երեք օր ետք վախճանած է, ոմանց համաձայն թունա-

27. SOCG, vol. 222, f. 48.

28. SOCG, vol. 222, f. 54.

29. SOCG, vol. 222, ff. 247, 255.

ւորուած: Այս ղեպքէն երեք օր ետք երբ կը վախճանի նաև Ֆրա Անտոն, իշխանը վանք մտնելով՝ կը շարշարէ կրօնաւորները, ստիպելով որ յայանեն Ֆրա Յակոբի դանձերու տեղը: Կը միջամտէ քաղաքապետը, որ համբուրելով կրօնաւորները շարշարողներուն ոտքերը՝ կ'ապահովցնէ թէ Ֆրա Յակոբ զուրկ էր հարստութենէ: Սաղաղութիւնը կը տիրէ՝ երբ Ֆրա Թանի իշխանին կը յանձնէ վանքին բոլոր շարժուն հարստութիւնը ու եկեղեցական սպասները, մատնելով կրօնաւորները յետին աղքատութեան³⁰:

Այսպէս կը փակուի շուրջ ութսունամեայ Ֆրա Յակոբի կեանքը: Իր մեծագոյն արժանիքը կ'ըլլայ Վենետիկի դրամատան մէջ թողուլ հսկայ դրամագլուխ՝ ի նպաստ Նախիջևանի առաքելութեան եւ յատկապէս Վարժարանին: Եւ սակայն դրամն ու հարստութիւնը չէին կրնար ծառայել, երբ կրօնաւորական ներքին կառույցը վնասուած էր. եղբայրատեաց վէճերն ու խնդիրները թոյլ չէին տար՝ որ վերընձիւղէր դարաւոր հաստատութիւնը:

Ֆրա Մատթէոս Աւանէսեան

Նախորդ էջերուն մէջ խօսեցանք Ֆրա Մատթէոս Աւանէսեանի (Avaniense) աշակերտութեան եւ Քիւրտիստանի մէջ կատարած առաքելութեան մասին, ուսկից փոխադրուած ըլլալու է Նախիջևան:

Պիրոմալլի Արքեպս.ի հրաժարումով, երբ Նախիջևանի Աթոռը կրկին կը մնայ թափուր, ութը վանականներու ստորադրութեամբ նամակ մը կը զրկուի Հռոմի Դոմինիկեան Ընդհ. Մեծաւորին, շարադրուած լատիներէն լեզուով, 14 Ապրիլ 1665ին, թէ ահա Հռոմ կը զրկենք Ֆրա Մատթէոսը, կարգելով զինքը մեր ներկայացուցիչը, որպէսզի կարենայ դանձել Հռոմի եւ Վենետիկի դրամատուններէն ձեւանցած շահերը: Այս առիթով կը խնդրեն նոր Առաջնորդ մը, պայմանով որ ըլլայ Դոմինիկեան Կարգէն. «Իսկ եթէ հարցնելու ըլլաք ո՞վ, ահա կ'առաջարկենք ձեզի այս նամակը բերող Ֆրա Մատթէոս Յովհաննէսեանը»³¹:

30. SC. Armeni, vol. 1, ff. 205-206.

1. Նամակին ստորագրած են.

«Նս ֆր. Միքայլ Մարմուտորութեան, Վիզար պրիֆինցալ.

«F. Sebastianus Knab, Ordinis Pred. Mdr. ac Prior Conv. Abaranensis.

«Նս Ֆր. Պետրոս, Սօչկաշինոյ վանից Մեծաւոր.

«Նս Ֆր. Պետրոս Սօչխարարեցի, Մեծաւոր Քոնոյ վանից.

«Նս Ֆր. Ազարիա Ճահկեցի, Մեծաւոր վանից Ճահկոյ սուրբ Յովաննու.

«Նս Ֆր. Բարդուղիմէոս Բագուսեցի, Շահրուսոց վանից Մեծաւոր.

«Նս Տէր Բանկիթիկոս Բագուսեցի, Սայլթաղեցիոյ վանից Մեծաւոր» (SOCC, v. 222, f. 245).

ՀՍ-ի քարտուղարութիւնը, նկատմամբ Ֆրա Մատթէոսի արքեպիսկոպոսութեան պատրաստած է ժողովի ներկայացուելիք մենագրութիւն մը, 1666 տարւոյն ընթացքին, ուր կ'ըսէ. «Նախիջևեանի Դոմինիկեանները տեսնելով որ մեծ վնաս կը հետևի Առաջնորդէ զուրկ մնալով, մանաւանդ որ չունին նաև ձեռնադրիչ եպիսկոպոս, երկու անձ զրկեցին իրենց Ընդհ. Մեծաւորին, որպէսզի այս հարցին լուծում տայ: Անոնք իբր արժանաւոր անձ կը ներկայացնեն իրենց Գաւառահայրը, Մատթէոս Աւանդեանը, որու կը վկայեն Առաքել Արքեպս. (Շոռոթեցի) եւ իրենց Ընդհ. Մեծաւորը: 1656ին Պիրոմալլի անուանուեցաւ իրենց եպիսկոպոս, որ յաջորդաբար փոխադրուեցաւ Բիզիսիանոյ: Նախիջևեանցիները կ'ուզեն իրենք ընտրել իրենց եպիսկոպոսը, Պողոս Գ. Պապի 3 Մարտ 1545ի կոնդակին զօրութեամբ², որ հաստատուած է Պողոս Ե-ի 12 Հոկտ. 1609ի կոնդակով: Գուցէ լաւ է որ օտարազգի եպիսկոպոս չըրկենք, որպէսզի չպատահի այն ինչ որ պատահեցաւ: Պապին կոնդակը կ'ենթադրէ սովորութիւն մը, որ ութը աշխարհականներ միացած վանականներուն՝ ընտրեն նոր եպիսկոպոսը: Բայց հոս եկողները չունին այդ վկայականը, որովհետև չէին դիտեր թէ Պիրոմալլի ուրիշ թեմ փոխադրուած է, ապա թէ ոչ զինուած կու գային: Անոնց միակ փափաքը՝ հովիւէ զուրկ չմնալն է: Պիրոմալլի համաձայն է որ չտրուի անոնց օտարազգի եպիսկոպոս, եւ երկրորդ՝ կ'առաջարկէ տալ միշտ Դոմինիկեան Կարգէն մէկը: Սակայն եպիսկոպոսութեան թեկնածու հայերը տգէտ են եւ անպատրաստ, եւ եթէ Հոռմէն չըրկուի մէկը՝ հոն չի պահուիր կարգն ու կանոնը: Այս նիւթին մասին պէտք է հարցնել մերձակայ Կարմեղականներուն եւ Վեդարաւորներուն, թէ կարելի³ է հոն կանգնել նոր եկեղեցի եւ դնել եպիսկոպոս մը, որպէսզի ձերբազատինք Դոմինիկեան եպիսկոպոս մը դնելու հարցէն»³:

Վկայականներ ի նպաստ Ֆրա Մատթէոսի

Այս տողերը գրուած ատեն, ի նպաստ Ֆրա Մատթէոսի հասած էր միայն Առաքել Արքեպս. Շոռոթեցիի Ապրակունիսէն զրած 2 Մայիս 1665 թուակիր յանձնարարականը, ուր Ֆրա Մատթէոս կ'որակուի «անձ

2. Քարտուղարութեան զիւրութիւն ընծայելու համար, օրինակուած է նաև Պողոս Գ-ի կոնդակը, հաւանաբար որպէսզի անոր հետեւողութեամբ չարարուի նորը (SOCC, vol. 222, f. 250).
3. SOCC, vol. 222, ff. 244, 262.

մը մեծ խոհեմութեան տէր»⁴: Առաքել նոյնը կը կրկնէ նաեւ 21 Մայիս 1665ին, ուր ակնարկելով Պիրոմալլիի օրով ծագած խնդիրներուն՝ կը գրէ ՀՍ-ի քարտուղարին. «Կը յիշե՞ս երբ քեզի կ'ըսէի, թէ նախ պէտք է առնել հաւանութիւնը հարսին եւ փեսային՝ ապա կատարել պսակի արարողութիւնը: Հոս պէտք է Դոմինիկեան եպիսկոպոս մը, իսկ եթէ տարբեր անձ դրուի՝ 300 տարի դիմացած Ս. Դոմինիկոսի զգեստը պիտի արատաւորուի: Պէտք է որ տեղւոյս եպիսկոպոսը յարմարի այս ժողովուրդին բնութեան եւ երկրին: Եթէ ինձի խորհուրդ հարցնելու ըլլաք՝ կ'առաջարկեմ Ֆրա Մատթէոս Յովհաննէսեանը, որ արդէն վարած է այս պաշտօնը»⁵:

Յաջորդաբար կը հասնին նոր յանձնարարական գիրեր. այսպէս՝

1. Ազարաների կղերին եւ հաւատացեալներու կողմէ, անթուական, ուղղուած Պապին⁶.

2. Նոյնը լատիներէն լեզուով, - հաւանաբար շարադրուած Կնարէն, - 12 Յունուար 1667 թուակիր, 22 ստորագրութիւններով, ուղղուած ՀՍ-ի ժողովին⁷.

4. SOCG, vol. 222, f. 252.

5. SOCG, vol. 222, f. 246.

6. SOCG, vol. 222, f. 161.

7. Նոյն փաւերաթուղթը ունի երկու օրինակ, (SOCG, v. 222, ff. 148-9, 247, 255): Հոս կ'արտագրենք ստորագրութիւնները.

«Ես Ֆրա Յակոբ Յիսուսի, Փրիօր փանացն Ապրաներ Ամենայն Արքոյ.

«Ես Յովհաննէս Արարանցի, մելիք ֆոանկ զեղորից (Տ.4).

«Ես տանուտէրս Էվարչէսի զեղն Ապարաներոյ (Տ.4).

«Ես Հանխի որդի Ավանէս, ազատադատ ի գիւղն Ապարաներ.

«Ես Էվազի որդի Բագաղիարս, ազատադատ Ապարաներո (Տ.4).

«Ես Ֆրա Ազարիա, Բրիօր ճահկոյ փանից սուրբ Յովաննու.

«Ես Պողոսի որդի Սարգիսս, ազատադատ ճահկոյ.

«Ես Ֆր. Միքայէ, Բրիօր Ապրակունոց փանից.

«Ես Ազիզի որդի Երիճանս ի Գերզուն, Ապրակունոց տանուտէր.

«Ես Ֆր. Պետրոս, Բրիօր Քոնոյ փանիցն.

«Ես Հասանի որդի Հուլրի, ի զեղջէն Քոնոյ (Տ.4).

«Ես Տէր Բարթոլոմէոս, Բրիօր Շահրունոց փանից.

«Ես Ովանէս Ամիրբէկի որդի, տանուտէր Շահրունոց (Տ.4).

«Ես Ֆր. Պետրոս, Բրիօր Խօշկաշինոյ փանից.

«Ես Ավանի որդի Ազարէս, տանուտէր Խօշկաշինոյ (Տ.4)

«Ես Իսրայէլի որդի Գուլազարս, ազատադատ Խօշկաշինոյ (Տ.4).

«Ես Արարանցի Աշիշի որդի Մաւէլս (Տ.4).

«Ես Տէր Բէնէթ Արարանցի, ազատադատ սուրբ Գէորգոյ ի Սալթազ.

«Ես Յեզղանի որդի Արշանի, ազատադատ Սալթազոյ.

«Ես Տէր Անդրէասրս, առաքելից Փանձակոյ սուրբ Յովանիսին.

«Ես Գուլուսի որդի Նազարս արսախալու Փանձակոյ.

«Ես Տէր Պողոսս ի Խօշկաշինոյ, առաքելից ի գիւղն Կէճուկ.

«Ես Զիկարի որդի Դիւաշէս, տանուտէր ի գիւղն Կէճուկ»:

3. Fr. Felice di S. Antonio, կարմեղական, 15 Մարտ 1667ին, գրուած Սպահանէն⁸:

4. Fr. Jo. Battista de Marinis, Ընդհանրական Մեծաւոր Դոմինիկեանց, 22 եւ 28 Մարտ 1668ին, գրուած Հռոմէն⁹:

1667ին Ֆրա Մատթէոս Հռոմէն Փարիզ երթալով, կը յաջողի Լուդովիկոս ԺԴ. թագաւորէն ստանալ նամակ մը, ուղղուած Պարսից Շահին, ի պաշտպանութիւն հայ գիւղերուն, կը դառնայ Հռոմ¹⁰:

Եպիսկոպոսական ընտրութիւնը

14 Մայիս 1668ին կ'անուանուի Արքեպիսկոպոս Նախիջևանի, եւ նոյն ամսուն 28ին կը ստանայ ձեռնադրութիւնը: Թեմը մեկնելէ առաջ, Պապէն կը խնդրէ հրաման ձեռնադրելու՝ թեկնածուին կանոնական տարիքը լրանալէն առաջ. ու հրաման կը տրուի կանխել միայն 18 ամիս, եւ ոչ աւելի¹¹:

ՀՍ.ի 28 Մայիս 1668ի նիստին, իր փափաքին համաձայն, կը տրուի իրեն ջերմեռանդական իրեր՝ հաւատացեալներու բաժնելու համար: Միաժամանակ կը տրուի 200 սկուզ՝ իրը ճանապարհի ծախս եւ 100 սկուզ եւս՝ իրը տարեկան թոշակ¹²:

Նոյն տարւոյն Յունիսին կը մեկնի Հռոմէն դէպի իր թեմը: Ֆիրենցէ, Նափոլի եւ Վենետիկ քաղաքներուն մէջ պատահած դէպքերու մանրամասնութիւնները կարելի է գտնել այլուր¹³: Իրը նորութիւն կրնանք աւելցնել հետեւեալները:

25 Օգոստ. 1668ին կը գրէ Վենետիկէն, թէ տեղւոյն Առաքելական Նուիրակէն ստացած է Պապէն առ Պարսից Շահը զրկելիք նուէրները, ինչպէս Մերակոյտէն նամակ մը՝ նոյն թագաւորին, եւ 100 ձէքքինի իրը նուէր¹⁴:

Լիվոռնոյէն դէպի Զմիւռնա նաւով ճամբորդած ատեն՝ սաստիկ փոթորիկի հանդիպելով՝ կը դառնայ Նափոլի, ուսկից կը գրէ 28 Նոյեմբեր 1668ին, նկարագրելով ոչ միայն ճամբորդական արկածախն-

8. SOCG, vol. 222, ff. 163, 166. այլ օրինակ՝ ff. 167-8.

9. SOCG, vol. 222, ff. 164, 169.

10. Ա.Լ.ԵԱՆ Հ. Ղ., Սիսակամ, էջ 398:

11. Udienze, 1668, vol. 1, f. 41.

12. Acta, vol. 37, f. 84, n. 15.

13. Ա.Լ.ԵԱՆ Հ. Ղ., Սիսակամ, էջ 398

14. SOCG, vol. 222, ff. 164, 172: Նոյն նամակով տեղեկութիւններ կը գրէ Վենետիկի հայոց եւ եկեղեցւոյ մասին, թէ կը գտնուին շատ խեղճ վիճակի մէջ, որովհետեւ ունին երեք հերձուածող քահանաներ. կը թերադրէ զրկել կաթողիկէ վարդապետ մը:

գրութիւնները, այլ նաեւ Լիւիոնոյի հայոց ունեցած ներքին խնդիրները, ծագած Բարսեղի եւ Յովհաննէս Հոլովի ներկայութենէն¹⁵ :

Երկար լուծենէ մը ետք, Մատթէոս Արքեպօս կը գտնենք զեռ ճամբու վրայ. Զմիւռնիայէն մեկնելով՝ 50 օրէն կը հասնի Անատոլու, ուսկից 9 Մայիս 1669 թուակիրով կը հաղորդէ Նախիջևանէն ստացած լուրերը, թէ Ֆրա Գրիգոր Մործորեցի եւ Ֆրա Անտոն, Նախիջևանի զիւղերու վերաբերեալ հարցով գացած են Պարսից Շահին, եւ թուրք իշխանը կասկածելով թէ անոնք գացած են իր մասին դանդատելու, կ'ուզէ սպաննել Ֆրա Գրիգորը, որ Ֆրա Պետրոսի հետ կը փախչի Սպահան: Հոս է որ կը պատմէ նաեւ Ֆրա Յակոբի պատահած զէպօքը, որու մասին խօսեցանք քիչ առաջ: Մատթէոս Եպօս. յետ պատմելու լաճ բոլոր զժբարխտութիւնները, նամակը կը փակէ՝ զրելով. «Ներկայիս անոնք (վանականները) մնացած են յետին աղքատութեան մէջ, քրիստոնեաները կը փախչին աջ ու ձախ, շատեր կ'ուրանան. ես ո՞ւր երթամ եւ ի՞նչ ընեմ այդ տեղ՝ ուր կայ միայն զանուութիւն»,¹⁶ ու կը խնդրէ ՀՍ.ի ժողովէն որ իր միաբաններէն երկուքը, որոնք մնացած էին Հոռոմ ուսանելու համար, փութով զրկուին Նախիջևանէն¹⁷ :

15. SOCG, vol. 222, ff. 164, 296.

16. SC. Armeni, vol. 1, ff. 205-6. Անատոլուէն գրած նամակները զեկուցուած են ՀՍ.ի 4 Օդոստ. 1670ի նիստին, եւ որոշուած է դրամական օգնութիւն բնկէլ առջ՝ սպասել հասնելիք յաջորդ նամակներուն (Acta, vol. 39, f. 161, n. 44).

17. Այս շրջանիս Մովսէս Անանիայի անունով ուսանողի մը կը հանդիպինք, որ 22 Սեպտ. եւ 7 Հոկտ. 1669ին աղերսազիր ներկայացուցած է, ընդունուելու համար Ուրբանեան վարժարան: Աղերսագիրներուն համաձայն՝ սա Մեծ Հայքէն է, եկած Հոռոմ, փախչելու համար հօրմէն՝ որ թրքացած է եւ մօրմէն՝ որ հերձուածող է: Գրով յատններէն, ծարան ունի արբազան գիտութիւններու, որպէսզի սորվելով դառնայ իր երկիրը եւ օգտակար ըլլայ ազգայիններուն (SOCG, vol. 380, f. 54).

Երկրորդ ուսանողն է Լուկաս Լուկասի, որ Նախիջևանի Մեծաւորն զրկուած է Նախիջի, սորվելու յատններէն, փելխոփայութիւն եւ աստուածաբանութիւն: 1669ին կը խօսուի իր մասին՝ զնկու զինքը միախոնար հայերու (SC. Armeni, vol. 1, ff. 243-4): Ֆրեկնցի Նուիրակն ալ 23 Ապրիլ 1669ին կը խնդրէ ՀՍ.էն որ Ֆրա Լուկաս Լուկասի ըլլայ միախոնար, նկատած որ 45 տարեկան է, 30 տարիէ կրօնաւոր եւ գիտէ գրարար (SC. Armeni, vol. 1, f. 234): Դոմինիկեանց Մեծաւորը, 2 Մայիս 1669ի նամակով, զրական վկայութիւն չի տար՝ ըսելով. «Ներկայիս փափաքուած պաշտօնին ատակ անձը չէ» (SC. Armeni, vol. 1, f. 203): Դեկտ. 1670ի ՀՍ.ի նիստին կը զեկուցուի իր խնդրագիրը. սա ասարտած իր ուսումները կ'ուզէ դառնայ հայրենիք (Acta, vol. 39, f. 227, n. 17): 15 Յունիս 1671ի նիստին կը զեկուցուի երկրորդ խնդրագիրը (SOCG, v. 428, f. 400), ուր կը ներկայացուի՝ թէ ասարտած ուսումները՝ կատարած է շատ մը զիրքերու թարգմանութիւններ, յատններէն հայերէն, ու կը խնդրէ յանձնարարական զիր, որպէսզի զէպի Նախիջևան ուղիորդութեան ընթացքին կարենայ հասարկ ողորմութիւն եւ շարունակել ճամբան: Ժողովին պատասխանը կ'ըլլայ. «Թող զիմէ իր մեծաւորին» (Acta, v. 41, f. 185, n. 42): Ծատ հասանարար Մատթէոս Եպօսի ակնարկը Ֆրա Լուկասին է, որ Ալիշանի համաձայն, Մատթէոս Եպօսէն կը զրկուի Սպահան (Միսկ. էջ 399), ուսկից գրած է երկու նամակ, 6 եւ 16

Մատթէոս Արքեպս.էն ունինք զանազան նամակներ, գրուած 1669ին. 26 Սեպտ., 1 եւ 2 Հոկտ. (Ապարաներէն) եւ 7 Նոյեմբեր (Թաւրիզէն)¹⁸, որոնք զեկուցուած են ՀՍ.ի 14 Մարտ 1672ի նիստին, որու արձանագրութեան մէջ կը կարդանք անոնց համառօտութիւնը. «Նախիջեանի Արքեպս.ը զանազան նամակներով կը պատմէ թէ հասած է իր Աթոռը՝ մեծ նեղութիւններով: Էրզրումի մէջ իր երեք ընկերներով գերի բռնուած է թուրքերէն, իբր լրտես՝ քրիստոնեայ իշխաններուն, քանի մօտը գտնուած են նամակներ՝ ուղղուած Պարսից Շահին: Բանտէն ազատած են վճարելով 400 pelze da otto: Ամիս մը հիւանդ պառկած եւ ապա ձեռնադրած է ինը քահանաներ (որոնց մէջ է Ֆրա Անտոն Նազար. տե՛ս Սիսկ. 398): Քիչ ատենէն պիտի մեկնի Սպահան՝ կատարելու Պապին հրահանգները: Հայոց մէջէն անցած ատեն գտած է պատիւներ: Հայերը թուրքերէն չարչարուած են եւ չունին ապրելու միջոցներ. ինքն այ աղքատ ըլլալով՝ կը խնդրէ երեք կամ չորս տարուան թոշակը՝ կանխիկ»¹⁹:

Գործունէութիւնը Նախիջեանի մէջ

Միշտ ի պաշտպանութիւն իր ժողովուրդին, Մատթէոս Նպս. գրած է Ապրիլին, ՀՍ.ի կարգիւնայններուն, խնդրելով որ Պապը զրէ երկու յանձնարարական նամակ, մին Նրեւանի Սէֆիկուլ իշխանին, իբր տիտղոս գործածելով «Պան» կամ «Վէզիր», եւ երկրորդ մը Ատրպէյ՝ ճանի Իմրիզա Իպրահիմ վէզիրին, որ կը նստի Թաւրիզ եւ որու իշխանութիւնը կը տարածուի Մեծ Հայքի, Վրաստանի եւ չրջակայ պարսկական հողերուն: Մատթէոս Նպս. կը շեշտէ ունենալ այս նամակները, որովհետեւ ըմբռնած է անոնց հոգեբանութիւնը, որոնք կը սիրեն պատիւ եւ յարգանք գտնել հեղինակաւոր անձնաւորութիւններէ, եւ միաժամանակ ամբողջ ժողովուրդներու ճակատագիրը կախուած է անոնցմէ: Իբր նուէր կը թելադրէ՝ Նրեւանի իշխանին՝ գրահ մը, իսկ

Օգոստ. 1678ին, ուղղուած ՀՍ.ի ժողովին, իմացնելով թէ Սպահանի եւ Ջուղայի մէջ քաղած է վարժարան, ուր կը սորվեցնէ տասը աշակերտի, հինգ քահանայի եւ երեք սորվաագի, ուսուցանելով հայերէն եւ լատիներէն: Կը խնդրէ ունենալ Պապէն յանձնարարական նամակը՝ ուղղուած Շահին, որպէսզի կարենայ չինել եկեղեցի մը, նուիրուած «Վարդարանի Տիրամօր», «որովհետեւ այժմ հայոց մէջ տարածուեցաւ վարդարանի շեմեռանդութիւնը, մինչ ատալ չէին զիտեր ինչ ըսել է վարդարան»: Այս նամակին ստորագրած է «P. Fr. Luca di Luca, maestro armeno Domenicano» (SC. Armeni, vol. 3, ff. 90, 109).

18. SOCG, vol. 434, ff. 167-176.

19. Acta, vol. 47, f. 70, n. 41: Խաչատուր եւ Ազարիա Տգնաւորները Ապարաներէն Եւրոպա ուղեւորուած ըլլալով, Մատթէոս Արքեպս. տուած է անոնց լատիներէն յանձնարարական նամակներ (SOCG, vol. 437, f. 16).

վէղիրին՝ ոսկեայ ծաղիկներ, որովհետեւ «բաւական է որ Եւրոպայէն եկած ըլլայ նուէրը, մանաւանդ Պապէն, իրենց համար յարգի կ'անցնի»²⁰:

Մատթէոս Արքեպս.ի գահակալութեան ընթացքին պատահած են յիշատակութեան երկու դէպքեր:

Առաջինը՝ 1669ին, երբ ինքն այցելութեան կ'երթայ Պարսից Շահին, տանելու համար Եւրոպայէն տարած նամակները եւ նուէրները, Շահը իրր իր ղեսպանները կ'ընտրէ Մատթէոս Եպս.ի ուղեկիցներէն՝ Ֆրա Անտոն Նագար եւ Ֆրա Ազարիա, երթալու Եւրոպա: Երկրորդը՝ Ֆրա Պիսոպոյտի այցելութիւնը Հռոմէն Նախիջևան: Այս առիթներով Մատթէոս Եպս. գրած է երկու նամակ, 13 Յունուար եւ 24 Մարտ 1674 թուակիր, որոնք պատմական կարեւորութիւն մը ունենալուն համար՝ կը հրատարակենք ամբողջութեամբ. իսկ հոս կու տանք համառօտ բացատրութիւնը՝ յիշեալ երկու դէպքերուն:

Ֆրա Անտոն Նագար եւ Ֆրա Ազարիա

Դեսպան Պարսից Շահին

Ֆրա Անտոն Նագար Ապրակունեցիի եւ Ֆրա Ազարիա Յովհաննիսեան Զահեկեցիի կատարած ղեսպանութեան մասին լրիւ գաղափար կարելի է կազմել, կարդալով ուրիշ աղբիւրներ²¹: Հոս կ'աւելցնենք հետեւեալ մանրմասնութիւնները:

Յիշեալ երկու ղեսպանները Նախիջևանէն Եւրոպա կը մեկնին 1670ի Օգոստոս ամսուն, հետերին ունենալով Շահէն չորս նամակ, ուղղուած Պապին, Ֆրանսայի թագաւորին, Ֆիրէնցէի Դուքսին եւ Վենետիկի Տոճին: Պատերազմներու պատճառով կը ստիպուին Մոսկուա մնալ 22 ամիս, եւ միայն 1673ի Յուլիսին է որ կը հասնին Վենետիկ: Նախ կը ներկայանան Վենետիկի Մերակոյտին, ձեռքերին ունենալով Մատթէոս Արքեպս.ի նոյն Մերակոյտին ուղղուած 10 Օգոստ. 1670 թուակիրը, իսկ Pietro Fortis թարգմանին ձեռքով՝ կը յանձնեն Շահին նամակը, բացատրելով թէ սա պատասխանն է Տոճին այն նամակին՝ որ 1668ին Մատթէոս Արքեպս. իրր Վենետիկի Հանրապետութեան ղեսպան՝ տարած էր Պարսկաստանի Շահին: Երբ Մերակոյտը կ'ուզէ իմանալ Շահին կամքը, երկու ղեսպանները թարգմանին միջոցով կը յայտնեն թէ Շահը կ'ուզէ պահել իր թղթակցութիւնը Վենետիկի Հանրապետութեան հետ: Ի բացակայութեան Տոճին, Մերակոյտին նախագահը, Նիքոլոյ, կը յայտնէ իր հաճութիւնը, ցաւակցելով զոչ ուղեւորներու ճանապարհին կրած նեղութիւններուն համար: Մերա-

20. SC. Armeni, vol. 2, ff. 270-1.

21. ԱԼԻՇԱՆ Է. Ա., Սիսակամ, էջ 399:

կոյտին կողմէ 22 Յուլիս 1673 թուականով կը տրուի նամակ մը ի պատասխան Մատթէոս Արքեպս.ին, խնդակցելով որ յաջողած է Շահէն ստանալ առանձնաշնորհութիւններ քրիստոնեաներուն համար, խոստանալով պահել կապը Շահին հետ՝ ի նպաստ քրիստոնեաներուն²²:

Ֆրա Անտոն Նազար, որ գրաւոր թողած է իր կատարած առաքելութեան համառօտ պատմութիւնը, կատարած ճամբորդութեան համար կու տայ սա տեղեկութիւնը. «Մեր ճանապարհն էր այսպէս. նախ Դարբանդ, անտի Հաճթարխան, անտի Մոսկովն, անտի Լէհն, ի Լէհէն Վիէնայ, անտի Վանյտիկն, Վանյտիկէն Ֆիորէնցիեայ, Ֆիորէնցիոյ Հոսմ, Հոսմայ այլ՝ Վանյտիկն, Վանատիկէն Թուրին, Թուրինոյ Փարիզ»²³: ՀՍ.ի 20 Նոյեմբ. 1673ի նիստին որոշուած է Պապին կողմէ նուէր զրկել Պարսից Շահին. շատ հաւանարար այս երկու դեսպաններու առաջարկով կամ միջամտութեամբ առնուած է այս որոշումը²⁴:

Հոսմէն կ'անցնին Ֆիրենցէ, ուր կը հասնին 30 Նոյեմբեր 1673ին, եւ 2 Հեկտ.ին կ'իմացնեն ՀՍ.ի Ժողովին թէ ստիպուած են հոն սպասել քանի մը օր, քանի բացակայ է Դուքսը, որմէ պէտք է նամակ տանին Շահին: Երկու ուղեւորները կը խնդրեն որ Հոսմէն փութով Վենետիկ զրկուի Պապին նուէրը, որպէսզի չստիպուին սպասել անոր²⁵:

Դեկտ. 1673ին կը հասնին Վենետիկ ու չգտնելով Պապին նուէրը, դարձեալ կը գրեն ՀՍ.ի Ժողովին, խնդրելով որ փութացնեն սահմանուած նուէրը, որպէսզի կարենան մեկնիլ Փարիզ, հանդիպելու համար թագաւորին²⁶:

Ֆրա Անտոն եւ Ազարիա Վենետիկի մէջ իրարմէ բաժնուելէ առաջ, 10 Փետր. 1673ին կը գրեն ՀՍ.ի հետեւեալ տողերը. «Գոհունակութեամբ կը լսենք թէ լեհ բանակը կը յառաջանայ ընդդէմ բարբարոս օսմանցիներու, կոտորելով անոնց բանակները. միւս կողմէ շատ մը հայ վաճառականներէ կ'իմանանք թէ Պարսից Շահը բարի որամազրութիւններով լեցուած է եւ կ'ուզէ պատերազմիլ օսմանցիներու դէմ: Անցեալ օրերուն խնդրեցինք որ Նորին Սրբութիւնը հաճի գրել Շահին եւ քաջալերէ զինքը որ ելլէ պատերազմի հասարակաց թշնամիին դէմ, որպէսզի Պապին օրինակին հետեւին միւս իշխանները եւ վերջապէս ջախճախուի օսմանեան զօրութիւնը: Բայց ցարդ պատասխան ստացած չըլլալով՝ կը դիմենք ձեր վսեմութեան, որպէսզի միջամտէք եւ գրուի Շահին նամակը, որ ոչ միայն բարիք է մեզի՝ այլ ամբողջ քրիստոնէ-

22. Այս ծանօթութիւնները քաղած ենք Ալիշանի հուշարձոյցն. իտալերէն նամակներու պատճէններէն, որոնք ինքը օրինակած է Վենետիկի դիւաններէն:

23. Տե՛ս ՊԱՏԿԱՆԵԱՆ Ք., Նշխարք մատնագրութեամ հայոց, Պատերազմ Ս., 1884, էջ 23-26: Ամբողջութիւնը կը հրատարակենք Յաւելուածին մէջ:

24. Acta, vol. 43, f. 345, n. 14.

25. SC. Armeni, vol. 2, f. 222.

26. SC. Armeni, vol. 2, f. 224.

ուժեան, որ պիտի շղարհի աղօթելէ Տիրոջ Նորին Սրբութեան եւ ձեզի համար...»: Նամակին կը ստորագրեն «Fra Azaria et fra Antonio Armeni»²⁷:

Պապին կողմէ Շահին զրկուելիք նուէրը երեք սնտուկներու մէջ կը զրկուի Անքոնա, որպէսզի Mainardiի մը ձեռքով հասնի Վենետիկ: 3 Փետր. 1674ին Վենետիկի Նուիրակը (Արքեպս. Ազրիանուպոլսոյ) կը գրէ ՀՍ.ի թէ գեռ չեն հասած նուէրները, սակայն ստացած Հրահանգին համաձայն կը խոստանայ որ հազիւ ընդունի՝ հասցնէ Վիեննա, որպէսզի տեղւոյն Նուիրակը իր կարգին փոխանցէ Վարչապիա, եւ երկու ղեկավարները առնելով շարունակեն համբանին²⁸: 14 Փետր. 1674ին կը հասնին նուէրները եւ 17 Փետր.ին կը զրկուին Վիեննա²⁹, որու Նուիրակը տեսնելով թէ նուէրները չատ խեղճ են, այսինքն հայելի մը եւ զարդի ծաղիկներ, կ'առաջարկէ ծախել եւ աւելի մեծ գումարով գնել ժամացոյց մը: 28 Մարտ 1674ին կ'ընդունի ՀՍ.ի հաւանութիւնը³⁰, եւ 27 Մայիս թուակիր նամակով Նուիրակը կ'իմացնէ թէ գնած է ժամացոյցը, եւ Հոռոմ կը զրկէ ժամացոյցին գծագրութիւնը, մեծութեան չափերն ու այլ մանրամասնութիւններ³¹:

Փրա Անտոն Փարիզ կը հասնի 28 Փետր. 1674ին, իսկ Փրա Ազարիա կը մնայ Վենետիկ, գանձելու Նախիջևանի համար պահեստի զրուած դրամագուլիսի շահերը. իսկ երբ հարցը կ'երկարի, Փրա Ազարիա խնդիրը կը յանձնէ Վենետիկի Դոմինիկեան Մեծաւորին, Փրա Չէլչետին նէկրիի, ու կը մեկնի Վիեննա: Երբ Վենետիկէն ոչ մէկ լուր կը ստանայ, 5 Ապրիլ 1674ին կը գրէ հետեւեալ նամակը.

«Սիրելոյդ իմ ի Բրիտտո Պատրի Չէլչետին Նէկրիդ, եւ Պրեզիդընտոր Ջէնէրալիդ յոյժ տենչալի սիրով ողջուն եւ սէր.

«Ծանիցէ սիրելիդ իմ, զի յետ բաժանելոյն ի բէն, ողորմութեամբն Բրիտտոսի մինչեւ քսան աւուրն հասար Վիեննայ. մեծ յոյս ունէաք որ քո հրամանուց թուխթն տեղս եկեալ լինել ոչ գոյր, ոչ կամբի գիրն կայր եւ ոչ ողջուն. այդ է քո հաւատարմութիւնդ: Մեր ընդ բեզ խօսեցար թէ այս շարաթի աւուրս կամբի շինէ, որ մինչ ի մեր հասնույն Վիեննա, քո գիրն անդ գտանիմք: Այս ինչպէս իրողար է քո իրզարն. ես զբեզ մեծ հաւատարիմ գիտեմ, որ մինչեւ ի մահ հրամանքդ աշխատիս վասն այն ախբատ հօտին եւ վասն եպիսկոպոսին խաթրին համար. հայրաթ այդ բանիդ վերջն պիտի որ շինես եւ առաքես մեզ: Վասն Աստուծոյ լինի, վերջացոյ. եթէ հարիւրին չորս կու տան, թէ երեք կու

27. SC. Armeni, vol. 2, f. 264.

28. SC. Armeni, vol. 2, f. 258.

29. Վենետիկի Նուիրակը 17 Փետր. 1674ին կ'իմացնէ ՀՍ.ի ժողովին. SC. Armeni, vol. 2, f. 260.

30. Udienze, vol. 1, f. 176.

31. SC. Armeni, vol. 2, ff. 291-2.

տան, ա՛ն եւ աղորկէ, զայ, զմեզ ճանապարհ մի՛ հանիլ, մեր ճանապարհն յոյժ երկար է: Գիտեմ որ կայսրն մեզի շուտով պատասխան կու տայ, այլ ուրիշ պատճառ չէ ունիմ տեղս մնալոյ, բայց միայն այդ փողիդ կու հայիմ. բաւ է:

«Թէ Հոսովայ, թէ Ֆրանցիոյ գիր լինի եկեալ՝ առաքես մեզ, վասն Աստուծոյ սիրոյն: Ի հասանել թղթոյս փութով ամէն բանն շինէ, կատարած մեզի հասոյ: Դու խոստացար թէ մինչեւ մէկ ամիսն զամէն վերջ կանիմ. Ապրիլ ամսին նոր Սաւի կու նստի, իմ եղբօրն բարեկամ այ, նայ շուտով կու շինի. Ապրիլ տասն էլ անցաւ, ո՞ւր է քո իրզարն, ո՞ւր է քո շինած բանն: Այժմ ժամ է որ քո մարդութիւնդ տեսնուիք եւ հաւատարմութիւնդ պատմեմք ի մեր Պրովինցիս առջև: Բաւ է:

«Գրեցաւ Ապրիլի 6, թիւն ՌՌՀԴ.

«Պատրի Ազարիա վարդապետ, աղօթող Հրամանուցը»³²:

13 Յունիս 1674ին Վարչաւիոյ Նուիրակը կը գրէ ՀՍ.ի Նախագահ Կարդ. Ալթիէտի թէ Ֆրա Ազարիա ներկայացած է իրեն, Ս. Ժողովի 5 Հոկտ. 1673 թուակիր յանձնարարականով, թէ պատրաստած է անոր անցազիրը՝ որպէսզի կարենայ մեկնիլ Մոսկուա, եւ թէ կը սպասէ Ֆրա Անտոնի՝ որ պիտի հասնի Ֆրանսայէն³³: Այս նամակին թուականէն քանի մը օր ետք պէտք է հասած ըլլան թէ՛ Ֆրա Անտոն եւ թէ՛ Վիեննայէն ժամացոյցը: 18 Յուլիս 1674ին նոյն Նուիրակը կ'իմացնէ Ալթիէտի թէ երկու հայ Դոմինիկեանները մեկնած են Մոսկուա, տանելով ժամացոյցը. «Երկուքին բացատրեցի թէ ինչ կերպով կը լարուի եւ նոյնը զրաւոր ալ յանձնեցի իրենց՝ ինչպէս փափաքած էր ձեր մտնութիւնը»³⁴:

Երկու ուղեւորները ղժուարութիւններու հանդիպելով՝ վերջապէս կը հասնին Նախիջևան՝ 23 Դեկտ. 1674ին ու կը գտնեն Մատթէոս Արքեպս. Աւանէսեան՝ վախճանած: 20 Մարտ 1676 թուակիր նամակով կը նկարագրեն իրենց ուղեւորութիւնը, եւ աւարտին կը խնդրեն որ ընտրեալ նոր Արքեպս.ը, Ֆրա Գրիգոր Ծործորեցի, շուտով ձեռնադրուելով՝ դառնայ իր թեմը: Նամակը գրուած է մաքուր իտալերէն գեղեցկագրութեամբ, որու խեղճ կերպով ստորագրած են «Ֆր. Ազարիա վրդպ. Յովաննու, Ֆ. Անդոն Լէքթօր Նազարո»³⁵:

32. Այս նամակը Ալշիան օրինակած է Վենետիկի Դոմինիկեան S. Giovanni e Paolo վանքի գրասենյակէն:

33. SC. Armeni, vol. 2, f. 297.

34. SC. Armeni, vol. 2, f. 314.

35. SC. Armeni, vol. 2, ff. 377-378: Տարիներ ետք, երբ 1691ի Նոյեմբերին Յովաննէս Հոյով, Վենետիկի միաբնակարար կը վախճանի, Ֆրա Անտոն Նազար կը գրաւէ անոր պաշտօնը ու կը վարէ երեք տարի եւ ուժը ամիս: Ամբաստանութիւններու տակ կ'ըսած՝ կը հիւանդանայ ու կը քաշուի 1697ին: 19 Մայիս եւ 21 Յուլիս 1698ին Քրէվիոյէն (Իտալիա) գրած է նամակներ ՀՍ.ի Ժողովին, ցոյց տալով պատրաստակամութիւն՝

Ֆրա Ֆրանչեսկոյ Պիսկոպոյի այցը

1662-4 տարիներուն, երբ Նախիջևեանի մէջ ծայր տուած էր խռովութիւն, նոր անուանուած Արքեպս. Պիրոմալլիի եւ կրօնաւորներու միջեւ, Հոռմէն կը զրկուի իտալացի Ֆրա Անտոն Թանի՝ իրր այցելու, որպէսզի տեղւոյն վրայ քննելով հարցը՝ կատարէ միջնորդի դերը եւ լուրերը հաղորդէ Հոռմ: Սակայն փոխանակ խաղաղութեան՝ խռովութիւնը կը սաստկանայ, ու իր մասին Հոռմ կը տեղան զանգատներ թէ՛ Պիրոմալլիէն եւ թէ՛ կրօնաւորներէն: ՀՍ.ի Ժողովը հարցը կը յանձնէ Հոռմի Դոմինիկեանց Ընդհանրական Մեծաւորին:

ՀՍ.ի 28 Փետր. 673ի նիստին կը զեկուցուի Ընդհանրական Մեծաւորին առաջարկը, Նախիջևեան իրր լիազոր այցելու Ֆրա Պիսկոպոյ, որպէսզի իր բարեխառն նկարագրով օգտակար ըլլայ տեղւոյն վանականներուն, եւ իրր ուղեկից եւ թարգման՝ կ'առաջարկուի Լիփոնոյի միսիոնար դոմինիկեան Ֆրա Թոմաս Իսրայէլեանը: Ս. Ժողովը կը գրէ Փիզայի Արքեպ.ին, - որու ենթակայ էր Լիփոնոյ քաղաքը, - առաջարկելով թէ Տէր Վարդան Յունանեան կարո՞ղ էր գրաւել Ֆրա Թոմասի պաշտօնը, որպէսզի սա վերջինս ընկերանայ Պիսկոպոյի³⁶: Փիզայի Արքեպս.ը 13 Մարտ 1673 թուակիրով՝ ժխտական կ'արտայայտուի Ֆրա Թոմասի նկատմամբ, ոչ իրր անպէտ կամ անյարմար անձ, այլ թէ Լիփոնոյի հայութիւնը կրնար վնասուիլ անոր բացակայութենէն, քանի Ֆրա Թոմաս եւ Ֆրա Սերաստիանոս Կնար «սքանչելի կ'աշխատին, դարձեր կը կատարեն, շատ սիրուած են Ձէլչպիէն (իմա՛ Անտոնէ), որ հայոց կողմէ մեծապէս զնահատուած անձ է. նորութիւն ներս մտցնելով՝ կրնայ խանգարուիլ կարգը. ահա կանուխէն գրեցի ամէն բան»³⁷: ՀՍ.ի Ժողովը կը մտածէ Պիսկոպոյ զրկել մինակ առանձին, ու 18 Ապրիլ 1673ի նիստով կը տրուին իրեն հարկաւոր բոլոր իշխանութիւնները³⁸:

Նոյն տարւոյն Յուլիսին Պիսկոպոյ կը գտնուի Լիփոնոյ, պատրաստ մեկնելու Նախիջևեան՝ Չմիւռնիոյ ճամբով: 3 Յուլիսին գերմանացի Ֆրա Կնար կը գրէ ՀՍ.ի քարտուղարին, խնդրելով որ փութացնեն զրկել Ս. Աթոռի կողմէ «ցանկալի» նամակը՝ ուղղուած Յակոբ Դ. կաթողիկոսին. իսկ ինքն իր կողմէ կը փութայ աւարտել Սորհրդատեարի սրբապատիւները, նշելով բոլոր հարկաւոր ճանաթութիւնները,

կրթալու Լիփոնոյ, Հոռմ կամ Վիեննա, ծառայելու համար հայերու (SC. Armeni, vol. 42, ff. 534, 548).

36. Acta, vol. 43, f. 29, n. 15.

37. SC. Armeni, vol. 2, f. 162.

38. Acta, vol. 43, f. 89, n. 3.

նոյնը բացատրելով Պիսկոպոյի, որպէսզի նա իր կարգին խօսելով Կաթողիկոսին հետ՝ գայն իր հեղինակութեամբ ընդունիլ տալ հայոց³⁹ :

Պիսկոպոյ Լիփոնոյէն մեկնելէ առաջ, 24 Յուլիսին, կ'իմացնէ ՀՍ.ի քարտուղարին թէ ստացած է Ս. Աթոռին կողմէ Յակոբ կաթողիկոսին ուղղուած նամակը, եւ թէ Ֆրա Կնար եւս իրեն յանձնած է սրբազրուած ձեռագիր Խորհրդատետրը, ու կը խոստանայ դնել բոլոր բարի կամքը՝ գործը ի գլուխ հանելու համար⁴⁰ :

1673 տարւոյն վերջին օրը, Պիսկոպոյ կը հասնի Էջմիածին եւ կը գտնէ սիրալիր ընդունելութիւն. սակայն Կաթողիկոսին ուղղուած նամակը եւ Խորհրդատետրը չի կրնար յանձնել, քանի ութը ամիս առաջ, Կաթողիկոսը չկարենալով վճարել պարտքերը, հալածուած Երեւանի իշխանէն՝ ապաստանած էր Սպահան:

2 Յունուար 1674ին կը մտնէ Ապարաններ, ուր դարձեալ կը գտնէ սրտազեղ ընդունելութիւն: 22 Յունուարին կը գրէ ՀՍ.ի Ժողովին, վկայելով թէ տեղւոյն Մատթէոս Արքեպս.ը կ'ազդի պարզ կրօնաւորի նման, առանց եպիսկոպոսական շուքի, օր ու գիշեր Ժամբարակով, եւ ամէնքէն նկատուած է իրը հասարակաց հայր: Պիսկոպոյ կը մասնակցի Յայտնութեան Ժամբարակութեան, «որ հոս կը կատարուի ծանրութեամբ եւ ճշգրտութեամբ»⁴¹ :

Պիսկոպոյի գալուստէն զօհ է նաեւ Մատթէոս Արքեպս., որ իր զոհունակութիւնը եւ շնորհակալութիւնը կը հասցնէ Հոռոմ՝ 13 Յունուար 1674 թուակիր նամակով. «Եկն եհաս մեր այս աղքատ պրօվինցս Պատրի Ֆրանցիսկոսն Փիսկօրօ... լաւ բարի առաքինի է, որպէս հաճոյ է Աստուծոյ, որպէս մարմնով՝ նոյնպէս հոգով»⁴² :

39. SC. Armeni, vol. 3, f. 182: Կնար նոյնը կը կրկնէ 10 Յուլիս 1673 թուակիր նամակով: Իր առաջարկը, այն է սրբազրուած Խորհրդատետր մը գրկել Պիսկոպոյի ձեռքով Յակոբ Կթղ.ի, կը զեկուցուի ՀՍ.ի 10 Յուլիս 1673ի նիստին, որու արձանագրութիւնը կ'ըսէ. «... գրկել վերջերս սրբազրուած Խորհրդատետր մը, որովհետեւ քանի (Յակոբ Կթղ.ի մէջ) միտում մը կը տեսնուի Հռոմէական եկեղեցւոյ հետ միութեան, կրնայ ազայոյց մը տալ՝ յայտարարելով գայն (Խորհրդատետրը Հայոց մէջ): Պիսկոպոյ կրնայ առ բացատրութիւն թէ ինչու այս կերպով կատարուած են սրբազրութիւնները եւ օգտագործել կաթողիկոսին եւ անոր օգնական Սահակ վրդ.ի (իմա՝ Արքարի) բարի տրամադրութիւնը միութեան հանդէպ, որովհետեւ ձեր ըլլալով եւ ուրիշ անձ անոր յաջորդելով՝ կրնայ զժողովութեան հանդիպել հետապնդուած հարցը» (Acta, vol. 43, f. 220, n. 31): Բացի Խորհրդատետրէն, որ փաստակազմ օրինակ մը կը պատրաստուի, Կնար Պիսկոպոյի կու տալ Հաւատոյ զաստութեան զիր մըն ալ, պատրաստուած Հայոց համար. (տե՛ս Կնարի 24 Յուլիս 1673 թուակիրը՝ ուղղուած ՀՍ.ի քարտուղարին. SOCG, vol. 442, f. 75) :

40. SC. Armeni, vil. 3, f. 186: Պիսկոպոյի մեկնելէն ետք ՀՍ.ի Ժողովին կողմէ նամակ մը կը գրուի Նախիջևանի Մատթէոս Արքեպս.ին ու կը գրկուի Կնարի, որ 11 Սեպտ. 1673 թուակիր նամակով կը խոստանայ հասցնել Պիսկոպոյի՝ որ պէտք էր մտեցած ըլլալ Զմիւռնիոյ օսահամար (SC. Armeni, vol. 2, f. 216).

41. SOCG, vol. 450, f. 154+157.

42. SOCG, vol. 450, f. 158: 24 Մարտ 1674ին, Մատթէոս Արքեպս. դարձեալ կը գրէ իր

Պրսկոպոյ նախիջևեան հասնելուն՝ ունէր ամէն իշխանութիւն Ս. Աթոռէն, նոյն իսկ Արքեպ.ին վրայ: Երբ տեղւոյն կրօնաւորները կը սրանեղին այս կարգադրութենէն, քանի կը սիրէին իրենց Արքեպս.ը Մատթէոս, եւ չէին համակերպիր անոր նսեմանալուն, Արքեպրսկոպոսն ու Պրսկոպոյ բարեխառն նկարագրի տէր անձեր ըլլալով՝ կը համաձայնին սիրով ապրիլ իրարու հետ: Մատթէոս Արքեպս. զինքը կ'անուանէ իր փոխանորդը, եւ կը մեկնի, ներկայանալու համար Պարսից Թագաւորին, իր թեմին շահերը պաշտպանելու համար:

Մատթէոս Արքեպս. 14 Յուլիս 1674ին կը վախճանի, ու մարմինը կը փոխադրուի Ագարաններ. իսկ Պրսկոպոյ կը շարունակէ փոխանորդի պաշտօնը⁴³:

Այս շրջանին է որ Եւրոպայէն կը հասնին Շահին առարած երկու դեսպանները, Ֆրա Ագարիա եւ Ֆրա Անտոն Նազարեան, որոնք օգտուելով Պրսկոպոյի ներկայութենէն եւ ունեցած հեղինակութենէն, կը խնդրեն որ ընկերանայ իրենց՝ սանելու համար Շահին՝ Պապին զրկած ժամացոյցը եւ նամակները: Շահը մեծ պատիւներով կ'ընդունի զիրենք եւ կը պատուէ նուէրներով: Այս առիթով, Պապին զրկած նուէրին եւ զրած նամակին շնորհիւ, Շահը կը ջնջէ այն պարտքը՝ որ Ֆրա Թանիի պատճառով ժողովուրդը պէտք էր վճարել արքունիքին. միաժամանակ կը շնորհէ 1.300 թումանի տուրքը՝ որ ժողովուրդը պարտական էր տալ: Առանձնաշնորհութիւններու փաերական թուղթերը կը տրուին Պրսկոպոյի՝ որպէսզի միասին տանի Հոսմ: Դարձեալ այս այցելութեան իրր պտուղ, կը տրուի յատուկ հրահանգ՝ որ նախիջևեանի իշխանը ոչ մէկ կերպով նեղէ կաթողիկէ հայերը, որոնք կը յանձնէ իր վէզիրին՝ Միրզա Իպրահիմի խնամքին⁴⁴:

Մատթէոս Արքեպ.ի մահէն ետք, ՀՍ.ի ժողովը հետամուտ էր գտնելու յաջորդը, եւ որով կը զիմէ Դոմինիկեանց Ընդհանրականին, որ իրր թեկնածու կը ներկայացնէ բացի Ֆրա Կնարէն եւ Ֆրա Թոմաս Թաղումեանէն՝ նաեւ Ֆրա Պրսկոպոսն, «որ սիրուած է ամէնքէն, նաեւ ժողովուրդէն»⁴⁵:

գոհունակութիւնը (SC. Armeni, vol. 2, f. 364): Երկու նամակները կը հրատարակենք Յուլիուսի մէջ:

43. Նիթիս ամբողջացումին համար ըսենք թէ ՀՍ.ի 8 Մայիս 1674ի նիստին կը ներկայացուի Մատթէոս Եպ.ի 13 Յունուար 1674 թուակիրը, որ կը յայտնէ իր դժուարութիւնը՝ Հոսմ այցելելու. կ'որոշուի զրկել իրեն՝ փոխանորդի մը միջոցով կատարել այցելութիւնը, որպէսզի թեմը չմտայ ստանց Հոպիւի (Acta, vol. 44, f. 160, n. 38): Մարտ 1675ի նիստին կը զեկուցուի աղերսագիր մը, նախիջևեանի կողմէ գրուած (SOCCG, vol. 452, f. 242), որ շնորհակալութիւն կը յայտնուի 1674 տարւոյն տարեկան թուղթը ստացած ըլլալուն, կը խնդրէ 1675 տարւան 200 սկուդի թուղթը (Acta, vol. 45, f. 38, n. 17).

44. Այս ծածկութիւնները բաղած ենք Ֆրա Անտոնի եւ Ֆրա Ագարիայի 20 Մարտ 1676 թուակիր նամակէն (SC. Armeni, vol. 2, ff. 377-378).

45. SC. Armeni, vol. 2, f. 432.

Շուրջ երկու տարի (1674-5) Հայաստան մնալ է եւ թէ՛ Շահին եւ թէ՛ Յակոբ կաթողիկոսի հետ իր պաշտօնը ազնիւ կերպով կատարելու, Պրսկոպոյ կը պատրաստուի դառնալ Արեւմուտք: Այս շրջանին գրուած նամակներուն մէջ կը գտնենք միայն զնահատական խօսքեր իրեն հանդէպ, գրուած Ս. Աթոռին: 17 Ապրիլ 1676ին, Յակոբ Զուղայեցի կաթողիկոս կը գրէ Կարդ. Ալթիէտի, թէ առ այժմ կարող չէր գումարել ժողով՝ ծիսական բարեփոխութիւնները որդեգրելու համար, որովհետեւ թէ՛ պարտքերուն պատճառով հեռու կը գտնուի էջմիածնէն եւ թէ՛ Պրսկոպոյ մեկնելու վրայ էր. «Սա մեր մօտ, Պարսից թագաւորին զիմաց եւ Նախիջևանի թեմին մէջ՝ վարուեցաւ մեծ խոհեմութեամբ եւ արժանացաւ բացառիկ պատիւներու. իսկ մենք ցոյց տուինք իրեն յարգանք՝ այնքան որքան թոյլ կու տար մեր տկարութիւնը, որովհետեւ կը գտնուինք նեղութիւններու մէջ: Անսասման կերպով շնորհակալ ենք ձեզի՝ որ այս կողմերը կը զրկէք խոհեմութեամբ օժտուած նման անձեր»⁴⁶:

Երկրորդ վկայութիւնը՝ Առաքել Արքեպս. Շոտթեցիինն է, զըրուած իտալերէն լեզուով՝ Ջահուկէն, 27 Մարտ 1676ին. «Կուգեմ հաղորդել ձեզի թէ Հայր Պրսկոպոսն, զրկուած Ս. Ժողովէն եւ Դոմինիկեանց Ընդհանրականէն, զո՛հ ձգեց ամէնքը եւ միսթարեց, թէ՛ կաթողիկէները, թէ՛ հերձուածողները եւ թէ թուրքերը, ու թագաւորէն գտաւ մեծ պատիւներ՝ ի յարգանս Նորին Սրբութեան եւ իր ունեցած խոհեմութեան, որ ցոյց տուաւ իր գործելակերպով: Մեծ ու փոքր՝ զո՛հ մնացին այս Հօր ցոյց տուած բարի օրինակէն, օրհնելով այն անձը որ պատճառ եղաւ իր հոս գալուն: Կը խնդրենք ձեր վսեմութիւնէն՝ որ միջնորդէք Նորին Սրբութեան մօտ, որպէսզի այս Հայրը կրկին դառնայ այս կողմերը՝ շատ մը կարեւոր գործերու համար»⁴⁷:

Վլաս Եպս. Շամսիի, Գանձասարի Աթոռէն, 3 Մայիս 1676ին կը գրէ ՀՍ.ի Ժողովին, տալով եկեղեցական հաղորդակցութեան նկատմամբ մանրամասնութիւններ, աւելցնելով թէ «մեր Հայր Փրանչիս Եպիսկոպոսն (իմա՛ Պրսկոպոսն) եւ եղբայր Պետրոսն (այն է՛ Պետիկն), որ Շահին մօտ դեսպան էիք ուղարկել, սոքա պատմեն ձեզ, որպէս զիտակ են...: Եկին ի մեր վանքն, զմեր խորհուրդն յայտնեցաք սոցա. իսկ սոքայ պատմեցին ձեզ՝ մինչ մեր զալն առ ձեր սրբութիւնն»⁴⁸:

Պրսկոպոյ 1677ի Յունիսիսն կը գտնուի Վարչաւիս, որու Առաքելական Նուիրակը 17 Յունիսիսն կը վկայէ թէ Պետրոս Պետիկ եւ Պրսկոպոյ կը գտնուին քաղաքը եւ ուղղուած են Հռոմ⁴⁹: Սեպտեմբեր 18ին

46. Զուռնիք այս նամակին հայերէն բնագիրը, այլ միայն երկու օրինակ իտալերէն թարգմանութեանը (SC. Armeni, vol. 2, f. 527, vol. 3, f. 472).

47. SC. Armeni, vol. 3, f. 14.

48. SC. Armeni, vol. 2, f. 540: նամակը իր շահեկանութեան համար՝ կը հրատարակենք Յաւելուածին մէջ:

49. SC. Armeni, vol. 2, f. 660.

Վենետիկի Նուբրակը կը զրէ ՀՍ-ի քարտուզար Չերրիի թէ քաղաքէն անցած է Պիսկոպոյ, եւ յայտնած է իրեն ըսելով. «Կաթողիկոսը ձեռքերուս մէջ կատարեց հաւատոյ դաւանութիւնը», ու նամակ մը Կաթողիկոսէն կը սանի Պապին⁵⁰:

Հոտ հասնելէն երկու ամիս ետք, երբ ՀՍ-ի ժողովը փնտռելու հետ էր Նախիջևեանի թեմական, Չերրի քարտուզար կը դիմէ Դոմենիկեաններու վանքին, իմանալու համար Պիսկոպոյի կարծիքը, որ տեղեակ էր հարցին եւ հաւատարիմ անձ էր: Հոտի Sopra Minerva վանքէն P. Antonio de Monroy, 10 Նոյեմբ. 1677ին կը պատասխանէ թէ «Հանգուցեալ Հայր Պիսկոպոյ իր հիւանդութեան պատճառով՝ չխօսեցաւ հետս Հայաստան կառարած առաքելութեան մասին, եւ թէ ո՞վ յարմար է Արքեպիսկոպոսութեան. չխօսեցաւ ոչ իսկ տեղւոյն վանքերուն մասին, ուստի կարող չեմ թելադրել ոչ մէկ անուն»⁵¹:

Պիսկոպոյ, որ զրկուած էր Նախիջևեան իր Ընդհ. Մեծաւորէն, յատկապէս նախորդ այցելու Ֆրա Անտոն Թանիի խնդիրը քննելու, թողած է զրաւոր հաշուետուութիւն մը: ՀՍ-ի 15 Նոյեմբ. 1677ի նիստի արձանագրութեան մէջ կը կարգանք թէ այդ զրուութիւնը կը զանուի Դոմինիկեանց Ընդհանրականին մօտ, որու պէտք է տրուի հրահանգ՝ որ նոյնը անցնէ ՀՍ-ի ժողովին, քննելու համար հարցը⁵²:

* * *

Այս բոլոր մանրամասնութիւններուն մէջ յստակ կը տեսնուի բացակայութիւնը էական եւ միթարական տարրերու, որոնք կանգուն կը պահեն հասարակութիւն մը, յատկապէս կրօնաւորական տուն մը, այն է՝ վանական բարեկարգութիւնը եւ սէրը ուսումին: Պիսկոպոյի մը միջամտութիւնը, անկէ առաջ Թանիի մը խարդախութիւնները, երկու վանականներու տարիներով Եւրոպա թափառելը, տնտեսական հաշիւներու յստակութեան պակասը, Առաջնորդ եպիսկոպոսին տկարութիւնը եւ ստեղծ երկար բացակայութիւնը, ու այս բոլորին կողքին՝ ազգատուութիւնն ու շարունակական նեղութիւնները Օսմանցիներէն ու Պարսիկներէն, անտարակոյս նպաստաւոր պայմաններ չէին՝ կրօնաւորական տան մը բարգաւաճումին:

(Շար. 7)

Հ. ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՃԵՄՃԵՄԵԱՆ

50. SC. Armeni, vol. 2, f. 682.

51. SC. Armeni, vol. 2, f. 706.

52. Acta, vol. 47, ff. 272-4, n. 17.

Résumé

FRA' GIACOMO DI GESU
ET L'ARCHEVÊQUE MATTEO AVANIENSIS

P. SAHAK GEMGEMIAN

En continuant son historique tiré des archives de Propaganda de Fide, sur la période du XVII^e siècle au sujet de l'activité des Dominicains au Nakhitchevan en Arménie Majeure, l'Auteur arrive au moment où le projet d'ouvrir un Collège pour les Dominicains arméniens de Nakhitchevan devient tellement urgent que pour réaliser cette idée fixe de Rome, Fra' Giacomo di Gesù, provenant d'Aparan, passe d'abord en Espagne et puis en Inde, réalisant ainsi une belle somme de 25.000 ducats dont la moitié est mise dans la banque de Venise et le reste est transporté en Arménie à Nakhitchevan pour y restaurer les Eglises dévastées par les guerres. Les bénéfices de la somme en banque à Venise, n'arrivent pas à réaliser le but pour lequel ils avaient été disposés.

A la démission de Piromalli comme Archevêque de Nakhitchevan, Fra' Matteo Avaniensis devient son successeur, et c'est durant son siège épiscopale que Fra' Francesco Piscopo se rend à Erevan, comme délégué du Saint Siège de Rome, pour des pourparlers officiels avec le Catholicos Yacob IV Joulayec'i, afin de corriger ensemble les livres liturgiques arméniens. Ce dernier se trouvant sous des dettes énormes et ayant fuit Etchmiadzine, ne pu réaliser cette rencontre sur laquelle comptait avec espoir le Saint Siège de Rome. Piscopo quittant Erevan se rend à Nakhitchevan où il séjourne et c'est de là qu'il fait arriver à Rome de bons témoignages sur l'Evêque Matteo de Nakhitchevan. De là il passe en Perse où le Shah lui prodigue des dons et des dignités. A son retour à Rome, en 1677, il y meurt.

En cet article l'Auteur nous donne encore une fois des détails historiques très intéressants et il conclut affirmant qu'en cette période la vie monastique à Nakhitchevan était arrivée à un très bas niveau et que c'est depuis cette susdite période que commença la décadence de ce fier et noble Monastère pluriséculaire.